

կը ծլի . աս ծլածը քսան բթաշափ մեծ՝
նալէն ետքը , ցուրտը չկոխած՝ քանի
մը անգամ կընայ հնձուիլ ու կենդա-
նեաց տրուիլ . մնացած արմատները
նորէն կը ծլին ու ատենին առատ
հունձք կուտան : Ամանք փորձեր տե-
սեր են որ ցորենով խառնուած հա-
ճարը աւելի աղէկ առաջ կուգայ՝ քան
թէ զատ զատ ցանուածը : Ամանք աս
առարկութիւնս կ'ընեն թէ ցորենը
ուշ կը համնի , իսկ հաճարը շուտ :
Ինյց վերը զուրցեցինք թէ հաճարը
որչափ որ հողուն մէջ մնայ՝ այնչափ
աղէկ կ'ըլլայ : Ուող որ աս երկու ար-
մըտիքներէն բաղադրուած հացն ալ
շատ համով կ'ըլլայ :

Յորէնի ու յարդէ օրանները հայծակէ պա-
հելու հերու :

Երկրագործութիւնը հնձելէն
ետքը որայ որայ կ'ընեն ու դաշտի
մէջ վրայէ վրայ կը դիզեն . աս դէզե-
րը օրան կ'ըսուին : Առվորաբար օրա-
նին մէջտեղը երկայն ցից մը կը տըն-
կեն , որուն վերի ծայրը խել մը տեղ
օրանէն դուրս ցցուած կը մնայ . և ո-
րովհետեւ աս ցիցին ծայրը սուր է ,
օդուն մէջի ելեքտրականութիւնը ,
կամ թէ ըսենք կայծակը , դիւրաւ ի-
րեն կըքաշէ , անով շատ անգամ օ-
րաններուն կայծակ կը զարնէ ու մո-
խիր կը դարձընէ : Աս բանիս ճար մը
ընելու համար՝ մարդուն մէկը մտա-
ծեց , թէ օրովհետեւ խէժոտ ծառե-
րը , ինչպէս են եղեինը ¹ , փիճին ² և
ուրիշները ամեննեին ելեքտրականու-
թիւն չեն կրնար հազորդել , իր օրան-
ներուն մէջ աս ծառերէն շինած ցի-
ցեր տնկել տուաւ : — Ինյց թէ որ
մէկը ան ծառերէն չունի նէ , կրնայ
առնուլ հասարակ փայտէ ցից մը , ու
ան կտորն որ օրանէն դուրս պիտի
մնայ՝ կուպրով՝ օծել ու նայիլ որ ան

ցիցին ծայրը սուր չըլլայ , հապա տա-
փակ . յետոյ մէկ ապակէ գաւաթ մի
առնէ տաքցընէ , ու մէջը հալած
ծիւթ ու ծեծած աղիւս՝ լեցընէ , ետ-
քը ան գաւաթը գտակի պէս ցիցին
ծայրը անցընէ՝ քանի որ մէջի նիւթը
տաք է : Աւ որովհետեւ թէ ապակին
և թէ խէժը անհաղորդական են ե-
լեքտրականութեան , անով ամեննեին
կայծակ չզարներ օրաններուն :

ՕԴՏԱԿԱՄ ԳԻՒՏԵՐ

‘Ի՞ր իերառվագնած աղիւս :

ՖԱՐԻՅ անունով արուեստագէտ
մը սնտրայի արուեստից ընկերու-
թեանը առաջարկեց նոր կերպով ա-
ղիւս շինելու հարք մը : Աւ է աս-
նախ և առաջ աղիւս շինելու կաւը
փուան մէջ կը չորցընէ կը մանրէ ու
բարակ փոշի կը դարձընէ : Առովհետեւ
կաւը որչափ ալ չորցընելու ըլլանք՝
մէջը միշտ խոնաւութիւն կը մնայ , ա-
նոր համար աս փոշին սաստիկ ուժով
կը ճզմէ որ մէջի եղած խոնաւութիւնը
կաւին փոշի դարձած մասունքը իրար
կրնան բռնել : Անկէ ետքը փուան
մէջ կ'եփէ հասարակ աղիւսի պէս :
Աս կաւը ճզմուելովը արդէն խտացած
ըլլալով , կրակի մէջ ալ մասունքը կը
քաշուին , ու հասարակ աղիւսին խիստ
շատ աւելի պինդ կ'ըլլայ : Աս կերպով
շինուած աղիւս մը ներկայացուց ժո-
ղովըն . անոնք ալ փորձեցին տեսան
որ 9 հազարամեթը հաստութիւն աղիւ-
սի վրայ 90 տակառաշափ ծանրու-
թեամբ մը զարնելով , աղիւսին և ոչ
բարակ ծայրերը փշրեցան : Հնարողը
կը խոստանայ որ ջրային մեծկակ մա-
մուլով մը աս կաւը ճզմելով , ասկէ
ետքը մեծամեծ աղիւսներ պիտի կա-
րենայ շինել՝ ամէն շինուածքի յար-
մար՝ թէ ձեռով և թէ հաստութիւն :

|| Ելուս :

ԸԱՏ ատենէ 'ի վեր կարմեղական կրօնաւորները գտեր էին մելիսսա ըսուած օգտակար ոգիքին գիւտը , և ինչուան աս վերջի տարիներս գաղտնի պահուած էր շինելուն կերպը . հիմա յայտնուեցաւ , և աս է բաղադրութիւնն ու նիւթերուն չափը .

արդի կանանչ տերեւ	3 բուռ .
կիտրոնի կեղև	1 ունկի .
հնդիկ ընկոյզ ²	1 ունկի .
եխակ ³	1 ունկի .
կինամոն ⁴	1 ունկի .
Շերմակ ազնիւ գինի	2 լիտր .
Ոգի գինւոյ բարկ	2 լիտր .

Ծնիւթերը բարակ ծեծելին ետքը՝ խառնելու է գինիին ու ոգիքին հետ , ու ապակէ ցքահան գործիքի մէջլեցընելու և բերանը գոց պահելու է 24 ժամ , որ իրենց ուժը դուրս տան . ան միջոցին երբեմն երբեմն ալշարժելու է : Խաքը մաղմաղ կրակով թորեցընելու է այնչափ որ բոլորէն երկու լիտր նիւթ ելլէ . աս ելածը մելիսսա ըսուած ոգիքն է : || մանք կ'ըսեն թէ ցքահանէ հանելին ետքը՝ ամաններու մէջ գոցելու ու տարիներով պահելու է որ հիննալով ուժով նայ ու աղեկնայ :

ԱՐՈՂ. ԶՈՒԹԻՒՆ

|| Շողյութեան գլուխոր նշաններ :

ԱՐՈՂ. կ'ըսուին սովորաբար ան մարդիկն որ կայտառ ու զուարթ կ'երենան , չափաւոր գիրութիւն ունին , ու մարմնոյ տկարութիւն կամնեղութիւն մը չունին : Յունարէն առողջութիւնը իկէտ կ'ըսուի . և հին ատենը չոյնք ասիկայ ալլահիտ կամ հիւգիտ անունով աստուածուհի սեպեր էին

¹ Ալուծ գուռանուն :

³ Գարշանքիւ :

² Հինդիստան մէկնութ :

⁴ Ցուլին :

ու կը պաշտէին : Ը ատ մարդ կայ որ կարծէ թէ առողջ ըլլալու համար՝ երիտասարդ ու պատանի պէտք է ըլլալ . բայց այնպէս չէ . ամէն կազմուածք ալ կրնայ առողջ ըլլալ . նաև ան մանր նեղութիւներն ու թեթէ հիւանդութիւները որ մարդուս հասակը կը բերէ՝ առողջութեան վնաս մը չունին , բաւական է որ անոնց պատճառաւը գլխաւոր գործարանները չվնասուին : Բայց աս ալ կայ որ մարդուս առողջութիւնը յանկարծակի ընդհատելու համար բաւական է մէկ ջերմ մը , մէկ անմարսութիւն մը , բարոյական տկարութիւն մը , և կամ գիշեր մը առանց քնանալու մնալը . վասն զի ան ատեն առողջութեան ետևէն հիւանդութիւն կուգայ :

|| Շողջ կը սեպուի ան մարդը որ կերակուրը ախորժակով կ'ուտէ . կերածը շուտավով ու առանց նեղութեան կը մարսէ . մէկ վայրկենի մէջ դիւրութեամբ 15 կամ 18 անգամ շունչկ'առնէ ու կուտայ առանց հազարու և առանց ցաւ մը իմանալու . երակը մէկ վայրկենի մէջ 60էն ինչուան 75 անգամ կը զարնէ . դիւրաւ կը քալէ . հանդարտ ու առանց գէշ երազներ տեսնելու նէն ինչուան 7 ժամ ամէն գիշեր կը քնանայ՝ իրեն տարիքին ու աշխատութիւններուն համեմատ :

|| ոյնպէս մարդս իրեն առողջութիւնը կորսընցուցած չսեպուիր ան կարգէ դուրս դիպուածներով որ շուտ կ'անցնին . ինչպէս՝ կրնայ մարդ հազունենալ , երակները կրնան անկաննու ու ընդհատ ընդհատ զարնել , մարսողութիւնը գժուար ու նեղութեամբ ըլլալ , քունը պակսիլ , և այլն , առանց իրօք հիւանդ ըլլալու : || Եկ խօսքով , մարդս առողջ կը սեպուի քանի որ քունը տեղն է , և մնունդը բաւական կը կատարուի . քանի որ հաստատուն արգելք մը չկայ որ շփոթէ կամ շուտցընէ մարդուս արեան շրջանը , կամ շընչառութիւնը :

հաստատուն առողջութեան նշաններէն մէկն ալ աս է որ մարդ հան-